

## ՈՒՍՏԻ

(Շար. տե՛ս «Բազմավէլպ», 1991, թ. 1-2, էջ 159-174)

### ԽՈՉՔԱՐԱ - ԳՈՐՈՂՈՒ ԵՐԿԻՐ

49. Բնիկ Խոչքար կամ Խոչքարա վիճակ համարելի է ձոր համառուն գետոյն, որ ընդ մէջ լեռանց ջրաբաժնից Շամքորայ եւ Գանձակայ գետոց, եւ միջավայր Այրում գաւառի: Ի զլուխ ականց երկողուն գետոցն կայ բարձր լեռանն Խոչքար կամ Խաչպուլագ, որ բղիէ զհամանուն գետն, եւ երկուստեք պարսպէ զնա երկայնաձիգ ոստովքն զատուցանելով ի Շամքորա եւ ի Գանձակայ: Այս լեռան հաւանելի է լինել Քիշն կամ Քշիր, յորում Ապումուսէն քաջացաւ, որպէս զկնիդ տեսցի: Գետն ելեալ ընդ ձորն խաղայ ի դաշտավայր Գանձակ գաւառի, եւ ընդ հիւսիս խոտորելով թափի ի Կուր: Զայս մասն արձակախաղաց յայժմեան Գարդման վիճակ գրեսցուք, իսկ զվերինն զձորագնացմ միայն՝ ի Խոչքար, սակայն եւ այն ի հնումն թուի լինել բնիկ Գարդմանաձորն:

Հուալ ի դաշտաբերանն ընդունի Խոչքար երկուս վտակս յահեկէն, յորոց հզօրագոյնն եւ արեւելագոյն ի հարաւոյ գնայ Հշամբերդ լերանց, ընդ ձորակ՝ զոր կարծեմ Շամիրամաձորն հին:

Թէպէս եւ փոքր այս վիճակ, այլ ընութեամբ երկրին ընդ կարի նշանաւորս զասելի: Քանզի են ի նմա պէսպէս բովք հրահալեկեաց գաւառին, զոր ի սկզբանն յիշեցաք, թէ եւ ոչ ըստ արժանուոյն քաջիկ հետազօտեալք եւ ի զործ արկեալք, որոց՝ որպէս կարծեմ, ծանուցեալք եւ ի հնումն, ցանկալի զվիճակս զործէին, եւ թերեւս ի սա եւս ձգեցին բանք պատմչի տանն Աղուանից, որ ասէ աշխարհին այնորիկ ունել եւ ոսկի եւ այլ բովս, եւ տեղիս յայնժամ Աղուանից աշխարհին զրէր:

Ի միջին դարս ի փոփոխել հին անուանց կամ բաժանմանց Արցանայ եւ Ռւտիոյ, սա ինձ թուի կոչեցեալն Գորոզ կամ Գորող, զի եւ այսպէս ուրեք գրի, Արծրունին<sup>115</sup> եւ Վարդան<sup>116</sup> Գորոզու երկիր կոչին

115. Հմմատ. ԹՌՎՄԱ. ԱՐԾԲՈՒԽՆԻ, Պատմ. տանն Արծրունեաց, Պոլիս, 1852, էջ 210:

116. Հմմատ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ., Ամդ, էջ 100:

եւ ցուցանեն յերի վայրացս, եւ պատմիչն Աղուանից՝ Գորոգուայ բերդ<sup>117</sup>: Խոչքարդ կոչումն թուի ինձ Խաչքար, ի պատճառս խաչին Գիսայ, զորմէ զկնի: Խոկ զԱյրումդ՝ ոմանք պիտակարար Հայ-Հոռոմ թարգմանեցին. բայց հաւանութեամբ ի տոհմէ Թաթարաց առեալ է անունդ, յոր անուն գոն գեօղք ի Շամքոր եւ այլուր:

**50.** Ի սակաւ նշանակեալ գեօղեան վիճակիս, արեւմտագոյն է եւ լքեալն այժմ Կէնկտերէ եւ Խաչպուլագ՝ առ ալվամբք գետոյն, եւ մերձ նմին Համալլը-չայ, զի ասի ջերմաջուր աղբեր լինել անդ: Մերձ սոցաց թուին Քարահատ վերին, անկործան ևկեղեցեաւ. աստ կարծեմ գրեալ, յամին 1691, զՅայսմաւուրք գիրս մի, զոր ի ձեռին ունիմք, որ եւ ասի գրեալ «ի յերկիրս Գանջայ, ի գեօղս Քարահատ, ընդ հովանեալ Աստուածածնին եւ նորաշէն սուրբ տաճարիս... ձեռամբ Ղազար սարկաւագի», որդւոյ Գրիգոր քահանայի եւ եղրօր Բարսղի քահանայի<sup>118</sup>:

Ի սոսորեւ յահեկէ գետոյն կայ ստորին Քարահատ 30 տամբք, որ Տաշքէսէն կոչի յայլագեհաց, եւ Կիրանց 25 տամբք: Առ որովք եւ կաղնեխաչ վանի լքեալ, ըստ ոմանց Կանգնեալ-խաչ: Իբրև փարսախաւ հեռի ի Տաշքեսէնէ ի հիւսիսոյ կուսէ ի խոռոչ սեւանիշ սպիտակ պորփիւրեայ քարաժայու ծործորոյ համանուն լերինն, որոյ վտակ՝ առաջք մի է ի գետոյն, եգիս հետո ոսկոյ Այխֆէլտ բնադինին ի սկիզբն դարուս. զուրս հատեալ աւելի քան զքսան եւ ցուցան նշմար առատապէս. այլ սակս բազմաց ի բրոզացն մեռանելոյ յամառնային տոթոյն եւ ոչ եւս գիւրաւ գտանելոյ զհետոն, լքին զայն, բնդ նմին եւ զարծածահանսր զոր գտին: Վերագոյն եւս յարեւմտակողմն, մերձ յակունս գետոյն՝ նոյն այր եգիս ի սիենեան պորփիւրէ խաւս մագնիսային երկաթոյ՝ տարով 65 առ 100:

Ի հիւսիսոյ Տաշքէսէնի կայ Սէիս գիւղ ի թիկանց Բարձր Գուրգէն լերին, յորոյ յայն կողմն է Սեկլիկ, առ սովաւ եւս գտաւ նոյն երկաթ ի խազս առուաց. այլ եւ պաղեղ խտացեալ ի խիճս սիենեան պորփիւրի: Գտանի նոյնապէս երկաթն եւ ի Գուշնոյ գեղջ, յելից Աէիտայ, ուր եւ հալոցքն են, եւ առաւել եւս եւ ընտիր առ Պօյան հին աւանաւ Հայոց, ի հարաւոյ ելից նոցա առ գետեղերբն, որ եւ գլխաւոր չէն է վիճակի, կոչի եւ Պանանց, եւ են ի նմա տունք 100 երկաթագործաց: Ի հարաւոյ ելից Պանանցայ է Փարաբէշի ի սոսորոս երկայնաձիգ թեւոյ Խոչքարի անջրպետին Գանձակագետոյ:

Յերի սոցին է Պանանց կամ Թարգմանչաց անապատն, բնակեալ երբեմն յաշակերտաց Մեծին Մեսրովպայ, յորում կայ ևկեղեցի ան-

117. Հմմատ. ԿՊԿՏ., էջ 327:

118. Յայսմաւուրք Ս. Ղազարու (Վենետիկ), Զեռ. թիւ 402, թղ. 531:

սիւն, զարթաւ եւ գեղեցիկ զանդակատամբ: Եւ ի հարաւոյ նորս աւերեալ մասուուն ի վերայ գերեզմանի Ծիրանաւոր կոչեցելոյ վկայի ուրումն, յորմէ առնուն հոդ ի բժշկութիւն:

**51.** Միւս եւս մենասուն կամ Անապատ Թարգմանչաց է ի հիւսիսոյ Պանանցայ Հեռագոյն ի ձորակին նախայիշելոյ առ Խշաբակ զիւղիւ, որ կոչի եւս Խաչապատ - Խաչափակ: Նոյն թուր եւ Հշարերդ լիրին անուն՝ որպէս Տիւպուա կոչէ: ի գեղջն 50 տունք են եւ եկեղեցի մի: ի վանսն հին եկեղեցի սրագմբէթ անսիւն, ժամատամբ հանդերձ: Գեղեցիկ են վայրքն, ծառօք եւ ծաղկամբք զուարձացեալ եւ աղբերբն՝ զոր Սրբոյն Մեսրովպայ ասեն բղխեցուցեալ, ի ժամանակին յորում ըստ վկայութեան աշակերտաց իւրոց պատմչաց, Կորեանն՝ յԱղուանից եկեալ «Հանդէպ հասեալ զայր Գարգմանական ձորոյն»<sup>119</sup>, եւ Խորոնեցւոյն՝ ի Սիւնեաց «գառնայ զԳարգմանայ ձորովն»<sup>120</sup>, յոր եւ մեզ զառնալ պիտի ընդ հուպ՝ ի տեսութիւն կարեւոր զիսպաց անցելոց:

Ի ձորակի աստ յաջմէ վտակին կայ Զովտար գիւղ, եւ առ սովաւ եւս երկաթահանք են: Զորակս այս, որպէս ի վերդ ասացաք, թուի մեզ կոչեցեալն այժմ Շահմիրամեաց ձոր եւ ի հնումն Շամիրամայ ձոր, զորոյ եպիսկոպոս Տէր Սարգիս՝ յիշէ Գոչն յամին 1139 ի ժողովին Տաւրչոյ: անզ էր անշուշտ եւ բերդն Շամիրամայ, զորմէ ասէ Վարդան պատմիչ, եթէ ի սկիզբն ԺԱ զարու կամ յելս Ժին երեքին որդիք Մամայ (Փատրլնեանք) եկեալ առ Գրիգոր իշխան Փառիսոսոյ, եւ զմայրն պատանդ տուեալ առնուն զ Շաւրս եւ զ Շամիրամայ քերդ: Եւ յիտ սակաւուց Փատլուն տիրէ եւ Գորոզոյ եւ Խաչենոյ: Անուն մեծի զշտոյիս Ասորեստանհայց ի բազում կողմանս Հայոց լսի, այլ յայսմ վայրի տոհմն մեծ ասեն սերեալ յայդ անուն եւ սպառեալ աստ ուրեմն, ի յիշատակս զրոց յելս Ժէ զարու յիշի կին մի Շահմիրամ անուն ի սոյն վիճակ Գարգմանայ:

Ցայսմ տոհմէ ասի կառուցեալ զ Ամենափրկիչ վանս, այժմ աւերակ, ի լերանց խոռոշչս, յորոց ձայնից ծորէ եւ քամի հանքային ջուր ինչ եւ քարանայ, զոր բուժիչ կենդանեաց ասեն լինել: քննելոյ արժանի, մանաւանդ զի եւ ի սոյն իսկ կողմանս ի Կողթ գտաւոի Արցախոյ՝ Խորոնեցի ասէ լինել Քարախունկ:

**52.** Յելից Զովտարայ առ անկեամբ վտակին եւ գետոյն թուր Պետարակն հին, այժմ Կէտէպիկ կոչեցեալ, վասն ի ջուրցն պատելոյ, զոր նախնիք՝ Վարդան<sup>121</sup> եւ Կիրակոս<sup>122</sup> միշտ ընդ Զարեքի յիշեն.

119. ԿՈՐԻՒՆ, էջ 72:

120. Մ. ԽՈՐԵՆԱՑԻ, էջ 340:

121. Հմամատ. ՎԱՐԴԱՆ ՎՈՐԵ, Անդ, էջ 144:

122. Հմամատ. Կիր. ԳԱՆՉԱԿԵՑԻ, էջ 243:

հուակ նմին գոլ, որպէս եւ արդ ճանաչի: Այժմ երկու եկեղեցիք են անդ հինք, ի հնումն անուանի բերդ էր, եւ յիշի անդստին յէ դարէ, յորում Յովհաննէս Մայրագոմեցի հալածեալ յԵղրայ՝ եկն եւ «ընտըրեաց իւր տեղի լուութեան ի սահմանս Գետարակս բերդոյ»<sup>123</sup> ըստ Կիրակոսի. իսկ ըստ Վարդանայ «ի գլուխ Գարդման զաւառի»<sup>124</sup>, որ եւ այս քաջ միաբանի տեղւոյս գրից: Դասի եւ սա ընդ ամուր բերդեանն թափեալ ի Զարարեանց՝ ի ձեռաց Պարսից, եւ ապա ի Թաթարաց նուաճեալ:

Հուակ ի սա են Պղնձահանն բովի եւ գիւղատեղի մեծ եւ լքեալ. զայս մետաղ ոչ յիշէ Տիւպուա, այլ ոմն ի մերազնեայ վարդապետաց, թէպէտ եւ վկայէ անզործ թողեալ եւ զայն եւ գերկաթահանսն ի 1850 ամէ հետէ: Յիշէ նաեւ զԱրծաթահանս ծանուցեալ եւ ոչ ի վեր հանեալ ի բնակչացն, զի մի՛ ստիպիցին ի գործ:

Յաջմէ վտակի ձորակիս հուակ ի դաշտարերանն կայ Պալըգը գիւղ. ի վիճակիս Խոչքարայ թուէ Պ. Պ. եւ զամայի վայրսն Շատախի, Գափլան-գալէ (Ընձուց բերդ), որպէս թուի առ ակամքք գետոյն, քայքայեալ. Մլուզնարերոյ եւ զանք ամայի. Հերցանկիս 30 տամբք եւ մեծաւ եկեղեցեաւ: Գոյ ի Սեւան աւետարան մի գրեալ յամին 1683 «ի յերկիրս Գանջայ ի գեօդո Հերցանկիս, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածիս, ձեռամք Յովհաննէս երիցու», որ յառաջ քան զաւարտ գրութեան գրոցն մեռանի, եւ աւարտեն Բարսեղ եւ Ղազար վերոյիշեալքն ի Քարահատ: Սպիտակաշէն մերձ ի Հերցանկիս: Քարատակ աւերակ:

53. Յաւարտ տեղագրի վիճակիս՝ կարգել ի ճահ համարեցայ զքննութիւն Գիսաւանի եւ զՔիշլերին, եւ զոր ի նոսայն անցս ի կանուկ եւ ի միջին ժամանակս, զորոց ոչ ոք յարդեացս ծանօթս ես կամ նշանակեաց տեղիս յայս անուանքս, զոր ես յայսմ Խոչքար վիճակիս հաւանեալ եմ լինել: Եւ դէպ են, նախ Եղիշէի առաքելոյ զալն ի Գիս եւ հաստատութիւն եկեղեցւոյն հնոյ, երկրորդ Ս. Եերորդպայ եւ աշակերտացն անդ բնակութիւն եւ Խաչին թափուստ, եւ յես դարուց յայտնութիւն. եւ երրորդ՝ քաջութիւնք Ազումուսէի իշխանի Ազումա- վակ գեղջն անուն՝ որ եւ իրացն անցից երաշխաւոր կայ, եւ ընդ սմա եւ Խաչ-պուլազ գետն եւ Խաչքար անուն լերին եւ վիճակին, որ զԳիւայ նշանակեն: Երրորդ՝ վկայութիւն Աւխտանեսի պատմչի որ սաէ:

123. Անդ, էջ 55:

124. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Անդ, էջ 62:

«Մայր եկեղեցեաց Գեսու եկեղեցին այն առ ստորոտով Ամարասու, ի գաւառին որ կոչի Գոռոզու, մերձ ի գաշտն Պարտաւ քաղաքի՝ որ կոչի Փայտակարան»<sup>125</sup>: Չորրորդ, Վարդանայ յիշելն զ Գորոզ<sup>126</sup> ի Փատրինայ առեալ ընդ Շամիրամձորոյ, որում եւ յայտնէ հուպ լինել: Հինգերորդ՝ Արծունոյն թումայի զիեառն Քշիթ կամ Քիչ<sup>127</sup>, որ եւ Քթիչ զրի՝ ի Գորոզ կամ մերձ ի նոյն ասել. իսկ զ Գորոզ ի սոյն լինել կողմանն ցուցանէ եւ Աղուանից ումն պատմիչ ժամանակականց թումայի յթ գարու<sup>128</sup>: Թերեւս եւ յանուն վայրացս զորոց խնդիրս է՝ կոչիցին աղաւաղանօք Գուշճու գեօղն, առ որով հարի իսկ է լինել Գիսայ, եւ Հայրերդն լեառն: Այսոքիկ վասն զրից տեղեացս վարկածք: Իսկ անուն երկրին Գորոզ թուի՛ քան Գորոզ, թէեւ յաճախագոյն այսապէս զրի: այլ ի նմին իսկ մատենի ըստ օրինակաց՝ մերթ զ եւ մերթ զ տառիւ կայ զրեալ, եւ յԱլիստանէս Գորոզ զրեալ երեւի: Գտանեմք եւ առ հինսն ուրեմն ի գահնամակի ազատացն Հայոց, որ առ Բ. Արշակաւ եւ մեծաւն ներսիսիւ զ Գորողուայի<sup>129</sup>, զոր մարթ է կարծել զսա, մանաւանդ զի եւ հուպ նմին դասին եւ գահքն Խաչեանք եւ Խազերանք սահմանակից վայրք եւ տոհմք յԱրցախ: Աստի եւ անուն սեփական երեւի Գորողու կոչումն անհոլով, քանզի եւ Արծունին Գոռոզու կոչէ եւ Աղուանեցին՝ Գորողուայի բերդ:

Եկեսցուք արդ ի վէպս անցից իրացն, սուզ ինչ յերկարեալք ի սրբազնան յիշատակս եւ ի հայրենի պարծանս:

54. Ըստ աւանդութեան Աղուանից եւ Հայոց, յետ կատարման թաղէի առաքելոյ ի Հայս, մի ոմն յաշակերտաց նորա Եղիշէ կամ Եղիսէ անուն՝ գնացեալ յԵրուաղէմ՝ առնու ձեռնադրութիւն եպիսկոպոսութեան ի Յակոբայ Տեառն Եղրօրէ, եւ մտեալ ի Պարսս եւ անտի ընդ աշխարհն Մազքթաց «խոյս տուեալ ի Հայաստանեացն, ըսկիզբն առնէ քարոզութեան ի Զոլայ... անտի եկեալ յԱլւտի գաւառ ի Սահառն քաղաք Երիւք արամքք աշակերտելովք, որոց հարազատք անօրէնք ոմանք զկնի եկեալ, մինն յաշակերտելոցն ընկալաւ ի նոցանէ գնահատակութեանն զգախճան, եւ երկուքն թողեալ զերանելին Եղիշէ՝ զնային զկնի ամբարիչտ եւ խորիսորիչ արանցն: Իսկ սուրբ Հայրապետն եկեալ ի Գիս՝ շինեաց եկեղեցի եւ մատոյց զանարատ պատարագ: Յայսմ տեղուոջ եղեւ սկիզբն արեւելեացս եկեղեցեաց

125. ՌԻԴՑԱՆԻՍ ԵՊՍ., Պատմութիւն Հայոց, Մասն Բ., Վաղարշապատ, 1871, էջ 121:

126. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Անդ. էջ 100:

127. ՀՃԺՄ. ԿՊԿՏ., էջ 210:

128. ՀՃԺՄ. Անդ, էջ 327:

129. ՀՃԺՄ. Պատմութիւն Սբրոյն ներսիսի Պարբեւի Հայոց հայրապետի, (Առփերք Զ.), Վենետիկ, 1853, էջ 37:

մայրաքաղաքաց եւ լուսաւորութեան տեղի: Եւ անտի անցեալ ի Դաշտակն Զարդունի, ի տեղի զոհաբանաց դիցամոլ կռապաշտիցն, անդ էաւ զնահատակութեանն պսակն»<sup>130</sup>:

Դաշտակն այն Զարդունի՝ մեզ թուի ի հարաւակողմն գաւափիս յԱրցախ, եւ անդ յիշեսցի. իսկ Սահառն քաղաք ի բանէդ երեւի մերձ ի Գիս եւ յելից նորա, քանզի եւ սուրբն ի Զոլայ զայր, որ է ի Ճարոյ-Փելողան, յարեւելից հիւսիսոյ, եւ ընդ կուր անցանէր յՄւտի եւ անտի յարեւելից զայր ի Սահառն եւ ի Գիս: Եւ զի մերձաւորք էին սոքա՝ վկայէ այլուր նոյն Կաղանկատուեցի ի պատմելն վասն Վաշագանաց, զի ի խնդրել զնշխարս Ս. Գրիգորիսի եւ յազօժմս եւ յուփսոս ապաստան լինել, առաքէր զՄաթէ երէց՝ զաշակերտն Մանդակունոյն «այլ եւս պաշտօնէիք ի Սահառ, պաշտօն առնել, որ է Գիսաց եկեղեցին. անդ մասուցանել պատարագ յանուն սրբոցն որ անդն յայտնեցին. անդ մասուցանել պատարագ յանուն սրբոցն որ անդն յայտնեցին»<sup>131</sup>, յոր բանս ըստ օրինակին երեւի սակաւ ինչ այլայլութիւն, այլ ոչ ստունանէ կարծեաց: Թերեւս ի քաղաքսն կամ ի նորին վիճակէ սերեալ իցեն Սահառութիք, յորոց յիշին իշխանք անուանիք ի Դ եւ Ե դարս՝ յարեւմտեան Հայոս: Յետին անցք եւ աւերումն քաղաքին ոչ ուրեք յիշի, այլ տեղին ըստ նշանակելոց զրիցդ՝ ի գէպ զայ անշուշտ աւերակաց հնոյ քաղաքին՝ որ յայսմ զարու յայտնեցաւ մերձ ի Հելէնէնսուրք գեօդաւան գերմանացւոց գաղթականին ի Գանձակ վիճակի, ուր գտցէ ընթերցողդ զծանօթմն, եւ ոչ է աւելի քան գերեք փարսախ հեռի ի Պանանցայ: Յայս եկեղեցի Գիսայ պանձային Աղուանք՝ իրբեւ յերիցագոյն քան զՀայաստանեացն լինել, եւ ասէին «մայր եկեղեցեացն արեւելեացց, Գիսու եկեղեցին, նորին (Եղիշէի) Հիմնադրեալ»<sup>132</sup>:

Յայս յայսմ ամինայնէ զի այլ եւ օտար է Քիշ տեղին առ համանուն գետակաւ յելից հիւսիսոյ նուխի քաղաքի բուն Աղուանից, ուր կայ յայսօր հաղարամեայ հին եկեղեցի պատուեալ ի Հայոց, եւ յանուն Ս. Թումայի կոչեցալ, մերձ ի Տուտի գեօդ (տե՛ս Գոլենադի, Ա. 234). Առաջ եւս անուն մերձալուր է ի Դուտական գիւղ, այլ եւ սա յլւտի գաւառի վկայի: Մարթէ և ասել Աղուանից զհին բնաշխարհին իւրեանց անուանս փոխադրեալ ի նորն, կամ ըստ գիպաց իմն համանուն լինել երկոցուն վայրացն:

55. Զշնորհս տեղւոյս նկատելով, միանգամայն եւ զանքոյթ վայրսն, երբորդ լուսաւորիչն Աղուանից (յետ Եղիշեայ եւ Գրիգորիուսի) Սուրբը Մեսորովի, յետ քարոզութեանն եւ ստեղծման գրոց լեզ-

130. ԿՊԿԸ., էջ 10-11:

131. Մէջքեռուած նախադասութիւնը Կաղանկատուացին է (էջ 10), բնագրի տարբերութիւնը շատ է, սակայն կայ իմաստի նոյնութիւն:

132. ԿՊԿԸ., էջ 274-275:

ուի նոցա, ըստ աւանդելոյ պատմչին, «նա այնուհետեւ ի սուրբն երթայր յերուսաղէմ՝ հատուցանել ուխտագրութիւնս, անտի աշակերտոքն դարձեալ, ընդ ինքեան ունելով զիսաչն արծաթեղէն ոսկեխաղաց տեսակաւ, յորում ի տէրունական Խաչէն էր մասնաւորեալ: Անցանկով ընդ Հայաստան՝ ճանապարհորդէ հասանել ի սահմանս արեւելեան ի գաւառն Աւտիական, եւ մտեալ բնակէին ի ճախճախուտ եւ ի լուսարոյս մայրիսն առ տեղւոջն, որում Գիսն կոչէին: Եւ յայնժամ նորոգեալ զեկեղեցի հաստատէր հաւասար եւ ձգէր գքարողութիւն աւետարանին յաշխարհն Աւտիացւոց, յԱղուանս եւ ի Լիփինս...: Եւ անտի գարձեալ ի մօրսն երթեալ բնակէին՝ զօղեալ ի սպառնակեաց զմնդակ իշխանացն: Եւ անդ անծածուկ լեալ օրբստօրէ հաստատէր զեկեղեցիս Աստուծոյ»<sup>133</sup>: Այլ ի գրգռել իշխանացն անհաւանից «սպառնանել զնոսա, իսկ երանելւոյն Մեսրոպայ՝ ի Հոգւոյն սրբոյ ազգեալ, փութացեալ փորէին փոս մի ըստ պիտոյից գործոյն, եւ զաւառուածային առեալ զգանձն՝ որ էր խաչն տէրունական, եղեալ ի տապանի ծածկէր ի գետնափոր կայենի»<sup>134</sup>: Եւ վասն այսորիկ թուի ինձ Խաչափակ կոչումն զեղջն, ուր ի ցրուել աշակերտացն՝ մնացին սակաւք ոմանք եւ մարտիրոսացան: Եւ ի լինել նշանաց ի վերայ նոցին՝ հաւասարացին բագումք, եւ «մի ոմն ի նորահաւատիցն... շինէ մատուռն մի հողեղէն չորեքիուսի, եւ տախտակամած արարեալ ամփոփէր զնշխարս նոցա ի տապանի անդ, եւ ամ յամէ ուխտաւորեալ կատարէր զյիշատակս նոցա..., եւ նախ անդ եղեալ հիմունս հաստատէին եկեղեցի Աստուծոյ ի Կայարանս խաչին, զոր Հին եկեղեցին անուանէին, որում Գիսն կոչէին: Այլ եւ յետ բազում ժամանակաց՝ վիհազգի ոմն իշխան Վարապիկերոժ անուն յԱռանշահիկն տոհմէ՝ կամեցաւ նորոգել զշին եկեղեցին, եւ ոչ կարէր քակտել զաղիւսաշար բուրգն բերգին, սակա զի բնակեալ էր անդ խաչն տէրունական եւ նշխարք վկայիցն»<sup>135</sup>:

Յետ ամաց իրբեւ երկերիւրոց, իսրայէլ ոմն այր ճգնաւոր, որ յետոյ եպիսկոպոսն եղեւ Մեծկունեաց, ցանկացեալ խնդրէր գտանել «զփափաքելի խաչն սրբոյն Մաշտոցի ի Գիս անուանեալ գեղ՝ որ յիւտի գաւառի..., եւ զմի ոմն ի սրբասնելոց քահանայից նախամեծար գետառաց հետեւող իւրումն միայն զնա առնէր գիւտին... հապատուարաց հետեւող իւրումն միայն զնա առնէր գիւտին... հասին ի նախասացեալ վայրն ի հին եկեղեցին..., եւ նշան զարմանալի լինէր ի վերայ սաղարթապատ ծառոցն նոճից, որք աստի անտի միջաւորեալ ունէին յինքեանս զկոչարանն սուրբ: Իրբեւ ծագումն երեւեալ բոցաճանանչ վերայ ունել կամեցաւ, եւ ի նոյն միացեալ՝ հաւասար բերակատար գումբէթին բովանդակատես սահեալ ճառագայթէր ի

133. Անդ, էջ 95:

134. Անդ, էջ 96:

135. Անդ, էջ 96-97:

ծայրս ծառոց նոճից, ճշգրտապէս աղեղանդ՝ որ ի յամպսն լինէր, փայլակնաբար ցայտէր ի ստորադրեալ քարատող եւ աղիւսաշար պուրատին, ուր կայր գարանեալ անդ խաչն Քրիստոսի: Գիտացեալ այնուհետեւ սրբոյ առն եթէ յայնմ տեղուղէ է գանձ անկապուտ, առնոյր ի ձեռն բրիչ, պարեգօտեալ իբրեւ զարին Աբրահամ, սկսաւ բրել զնը-կատեալ տեղին իւրով համահաւանեալ արամբքն, եւ որպէս փայրա-փոսէր հինգ քիլ կամ աւելի ինչ, յանկարծակի երեւեալ տապան մի արծաթի ժանդառագոյն հնացեալ, որ եւ ունէր առ հասարակ՝ հայ, հոռոմ եւ ասորի զիր, եւ ցուցանէր ի նմա գոլ զմասն ի կենդանար-մատ փայտէն: Կայր անդ նշանն Քրիստոսի, արծաթաձոյլ գեղազա-նեալ, ոսկիազօծ տեսակաւ, որ յաւէտ էր ի խաչէն Տեառն: Ապա այ-նուհետեւ հրճուալից եղեւ յոլովակի խնկարկութեամբ այրն Աստու-ծոյ, զուարթանայր հոգեծաղիկ պայծառութեամբ, յարակցարար լեալ մարմնաբնարն Դավիթի երգոյն յօրինէր նուազս երաժտական: Աւրհ-նեցից զՏէր յամենայն ժամ եւ որ ի կարգին է, զասն չնորհելոյ եր-կիւզածաց իւրոց զնշանն՝ որ միշտ ապրեցուցանէ ի թշնամոյն: Զայս անկարաբար ընկալեալ զնշան փրկութեան յիւրն բերէ եկեղեցի... ի Մեծկունիկց գաւառն, ի Գլխոյ վանաց եկեղեցին»<sup>136</sup>: Եւ ի ծագել լու-սոյ մեծի ի տեղուղն եւ սպասարորի եկեղեցւոյն երթեալ տեղեկացեալ յիսրայէլէ, եւ ծանուցեալ կաթողիկոսին Եղիազարու, նա «նոյնժա-մայն կամաւ իշխանին Շուանչէրի զիր հրամանական առ իսրաէլ ա-ռաքէր փութանակի զչքնաղագիւտն զիսաչն Քրիստոսի՝ առ նա հասու-ցանել: Իսկ նորա հնազանդեալ հայրապետական հրամանին, ճեպով հասանէր ի սուրբ եկեղեցին: Եւ ինքն իշխանն եւ սուրբ հայրապետն ամենայն մեծամեծօքն անդ հասանէին: Եւ յակն յայտնի զնորոգա-փայլն զիսաչն Քրիստոսի սեսանէին՝ զոր սրբոյն Մաշտոցի իւր իսկ ձեռամբ եղեալ էր ի պահեստի, որով գարծուցանէր իսկ զաշնարհս Աղուանից ի կոոցն մոլորութենէ, լուսածութեամբ աւագանին չնոր-հաց: Եւ երկրպագեալք սրբոյ նշանին, յանտի զառնային յարազուարձ բերկրանօք, զտենչալին պարզեւաց բարեբասնելով: Յայնմ հետէ մեծարոյ եղեալ քահանայն Աստուծոյ իսրայէլ, առաջի կաթուղիկո-սին եւ իշխանին եւ յաչս մեծամեծացն, առնոյր եւ հրաման ի նոցանէ գործել զամենայն համարձակապէս: Եւ յետ սուզ ինչ աւուրց՝ յա-զագս առաւել հրաշցն եւ մեծամեծ սքանչելեացն, որ բազում անզամ եղեալ էր ի վերայ ծառոցն նոճից, կամեցաւ զի ի նուէր նշանին ձօ-նեցէ զնոսս, ի պատկեր Տեառն աննման խաչին: Եւ առ ժամայն կա-լեալ զարձաւորս արս ճարտարս հիւսանց, եւ պատշաճարար յօրինեալ զնշան խաչին՝ քանդակակիերպ զարդու դրուագելով պատրաստեցին զամենայն ըստ գործոյ Տեառն: Զայսոսիկ լուեալ եղիսկոպոսապետին

136. Անդ, էջ 214-218:

եւ ջուանշէրի՝ նոյնժամայն գրեն առ այրն Աստուծոյ իսրայէլ, զի եւ նոքա հաղորդ լիցին հասանելի ի ժամագութիւն նաւակատեաց նշանին, եւ յօծումն սրբոյ խաչին, որում մեծաւ լրջմտութեամբ քաջահաւան եղեալ այնմ քահանացին Տեառն, պատրաստական յօրինէր զպէտս կազմութեան նուիրական տօնին, ըստ օրինակի խաչազարդ պայծառութեան: Այլ նոքա հեղգական ծուլութեամբն ոչ ժամանէին հասանել յամբովկ գործոյն, յայնժամ տեսիլ յԱստուծոյ երեւեալ, ի վերայ պատրիարքին սրբոյն Ղազարու, զի մի՛ յապահեսցէ երթալ օծանել զիսաչն Քրիստոսի, որոց պարառաբար յարուցեալ առաւօտուն փութապէս հասանէր ի կարգեալ եկեղեցին, ի վիճակ Գիսաւան նահանգին: . . . եւ առ հանեալ մասն ի սրբոյ խաչէն Մաշտոցի, նորին կամաւ եղեալ ի փայտակերտ նշանին, եւ օծանէր զիսաչն իւղովն օծութեան եւ կանգնեալ ի մէջ եկեղեցոյն, առնէր նաւակատիս մեծապէս խնճոյիւք, հոչակաւոր հանդիսիւք եկեղեցական ուխտիւ եւ հաւատացելոց դասիւք»<sup>137</sup>:

Ցայս վայր վասն խաչին եւ Գիսայ, որ ոչ եւս յիշի յայնմ հետէ: Իսկ զայնու ժամանակաւ էր ի Գիս վերոյիշեալ «Վարագփերուժի տունն որ Շաքնար (?) ունէր պատիւ», եւ ընդ ազգաշաղախ իշխանս Ազուանից գտեալ՝ ընդ բանիւ եղեւ յՈւփսանիսէ կաթուղիկոսէ նախորդին Եղիազարու:

56. Իսկ երկիրն Գորողու յիշատակի զկիսով թ դարու եւ նախ յամին 831-3, յորժամ Բաղանիկեցիք, ըստ Աղուանիցն պատմչի, որ են Բաղականք ըստ Սիւնեացն պատմչի<sup>138</sup>, որք թուին բնակիչք կողմանց Ծարայ, «ի սուր նիզակաց կոտորեցին զԲերձոր գաւառի զաւանսն . . . եւ ապստամբեալք ի Բարանայ»<sup>139</sup> բոնաւորի Պարսկէ, «. . . ամրացան ի բերդն Գորողուայ եւ կալան զգաւառն զամս ժե»<sup>140</sup>: Իսկ Ստեփանոս Արլասաթ իշխող կողմանցն ածեալ զԲարան՝ եհար զնոսա, այլ եւ ինքն գտեալ սպանաւ: Ցայնժամ քաջն «Եսայի անուանեալ Աբումուսէ, այր խաղաղութեան, քեռորդի Ստեփանոսի, ըմբռնեալ զնոյն դաւասոն՝ իշխանացաւ ամենայնի»<sup>141</sup>: Որ եւ յետ սակաւ ամաց՝ կրկին կոտորեաց զԲաղանիկեցիս՝ դարձեալ ասպատակեալս յիշխանութիւն նորին: Զայսոսիկ Աղուանիցն պատմիչ:

Իսկ Արծրունեացն թովմաս՝ սիրալիս եւս պատմէ զառնէս, զոր եւ երիցու որդի ասէ մականուանիլ, որ ի գալ Բուզայի բռնաւորի

137. Անդ, էջ 218-220:

138. Հմամ. ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼԻԵԱՆ, Պատմութիւն նահանգին Սիսական, Հռ. Ա., Փարփա, 1859, էջ 51-52:

139. ԿՊԿՏ., էջ 327:

140. Անդ:

141. Անդ:

յԱղուանս, յամին իբրեւ 853, «իբրեւ լուաւ թէ տհաւ առեալ Բուզայ զգօրս իւր գալ հասանել ի վերայ նորա, հրաման ետ բոլոր աշխարհին իւրում՝ ելանել ունել զլեռնակողմն, ուշ եղեալ ուժեղութեամբ եւ քաջութեամբ սրտիւ ընդդիմանալ: Մանաւանդ ի Ծանարացն զնա տեսեալ ի պարտութիւն մատնեալ եւ յաղթահարեալ: Ոչ, ասէ, վատագոյն մեք քան զԾանարասն եղիցուք, զի եւ ամուրս հզարագյնս եւ բարձրագոյն քան զնոսս ունիմք, եւ զիւրափակս՝ առ ի յունել զմուսս կրծիցն, միայն միարանութեամբ սրտիւ կացցուք ընդ միմեանս՝ ապաւինեալք յաւգնականութիւն Աստուծոյ, եւ եթէ մեռանել եւս ումեք հասցէ, ի պարծանս անձին եւ ազգին իւրոյ համարեալ է, եւ պսակ մարտիրոսական ընկալցի ի Քրիստոսէ, զի ոչ եթէ ըստ հասարակաց սահմանաւոր մահու է՝ այլ ի վերայ սուրբ եկեղեցոյ եւ ժողովրդեան Աստուծոյ: Եւ ժողովեալ զրնակիչս աշխարհին, համաւրէն զարս եւ զկանայս, եւ զայլս ի յերկրէն Աղուանից բազմութիւն սամիկ շինականաց եւ լեզեռնս զօրականաց, զսակաւս ի լետոնն ամուր անուանեալն Քթիշ. ըստ այնմ եւ համբարս ոռնձկաց: Եւ Բուխհայի իմացեալ որպիսի պատրաստութեամբ կազմի իշխանն Ազուանից, տարակուսէր ի միտս իւր, զի եւ բազումս պատերազմեալ պէսպէս մարտիւք եւ ոչինչ կարացեալ սանանել անմարտնչելի ամրոցացն եւ քաջութեան արանցն որ ի նմա, ողոքական բանիւք կոչէր ի հաւանութիւն: Եւ նա զարձուցանէ այսպիսի իմն պատասխանիս, եթէ Օրէն է աշխարհակալաց արքունի խնամակալութեամբ գնալ ընդ աշխարհ իբրեւ առ հնազանդս, եւ զնեղութիւնս տառապելոց բառնալ եւ ի զիւր հանել իբրեւ զինամարկուս, եւ ոչ աւազակարար աւերել, եւ սրով եւ զերութեամբ յաւեր զարձուցանել. եւ զու թէ ոստիկան խաղաղութեան էիր եկեալ յարքունուստ զշինութիւն պարգեւաբաշչէր նոցա եւ ոչ զաւերս եւ զիտովութիւն: Եւ արդ յայտնի լիցի, զի որչափ փաւէ զօրութիւն իմ եւ իցեմ կենզանի կացից ընդդէմ, զաւրութեամբ եւ ուժով Տեառն Աստուծոյ, եւ ոչ տեսից զքեզ սիրով խաղաղութեան, այլ տեսից զքեզ զինու եւ ալեզամբ, սրով եւ քաջ արամեք եւ ընտիր երիվարաւք. եւ քեզ եթէ հաճոյ թուիցի ապրեցուցանեկ զքեզ եւ զզաւրս քո արի՛ ե՛լ աստի եւ զնա՛ ի սահմանաց իմոց, ապա թէ փութաս ելանել ի կենաց աստի առ զայրուցս կատաղութեան քո եւ զոսկերս քո ցրուես յանապատս եւ լինել կերակուր զազանաց երկրի եւ թոչնոց, երկնից, քո կամք լիցին եւ ես քաւեալ եմ յարենէ քումմէ...: Արդ զճարեալ է յիմմէ կողմանէ շատախաւսութիւն ընդ քեզ. ի քո ձեռս է խաղաղութիւն եւ խոռովութիւն, եւ թէ որպէս ասացի եթէ ի բաց գնաս յինէն խաղաղութիւն է, եւ թէ ոչ պատերազմ եւ կոփւ եւ ճակասամարտ...: Յայնժամ իրբեւ լուաւ բռնաւորն զայս դարձուած պատասխանեաց լի հզարութեամբն եւ ահազին, մեծաւ անարգութեամբ յոյժ տարակուսանաւք

լցաւ յանձն իւր, եւ կայր մեծաւ հիացմամբ բմբոնեալ, եւ ամենայն խորհուրդք իւր ապականեալ ցրուեցան, եթէ զինչ գործիցէ ոչ գիտէր: Ապա մտախոն եղեն բազում քննութեամբ եւ յամբաւ ևս յառաւել իմացմանց ընտրեցին զրել եւ ծանուցանել թագաւորին, վասն առնեն այնորիկ եւ առաքեցին գեսազնս առ արքայ եւ ինքեանք նստան չուրջ զլերամբն, մինչ փութով եկեսցէ նոցա հրամանն ինչ յարփունուստ: Իսկ Մուսէ գառեալ եւ զինեալ զինքն ամենայն զաւրութեամբ իւրով, խաղայ էջ ի վերայ նոցա, եւ եհար ի հարուածս մեծամեծս, եւ առ աւար բազում եւ գարճաւ ի տեղի իւր բանակն իւրեանց: Ապա այնուհետեւ ոչ կարաց կալ համարձակութեամբ ի բացեայ առնել զրանակն իւր, այլ ետ զկէս զաւրուն յումն գլխաւոր, եւ նստոյց զնա ի կողմանէ ի հիւսիսոյ, եւ ինքն բազմութեամբ զաւրացն նստաւ յարեւելից կողմանէ, եւ շինեցին ապարանս ամուրս, եւ պարսպեցին մեծամեծ զգուշութեամբ եւ կանգնեցին պատնէշս, եւ կուտեցին քարինս, եւ կանգնեցին մեքենայս եւ կացին ի պատրաստութեան: Եւ յետ փոքր ինչ աւուրց հրաման ետ Բուժայ ելանել ի պատերազմ: Եւ կարգեցին ճակատս եւ բոլորեցին զոազմ, եւ գունդս գունդս յընտրելոց զաւրացն ըստ ազգս ազգս, չուրջանակի ի ներքս փակեցին զլեառնն եւ զրաւչս եւ նշանս բարձագոյնս յայնատարածս կանգնեցին. կարգեցին ըստ գունդս գունդս առ հինգ հարիւր այր նշանակ մի..., ելին ի պատերազմն եւ պատերազմնեցան, ընդ որում սաստակացաւ պատերազմն եւ խուռան յարձակմամբ զիմեցին ի վերայ միմիանց, եւ հարան զաւրքն արքունի ի հարուածս մեծամեծս, եւ զարձան փախստական ի բանակն իւրեանց, եւ մտին յապարանս զոր զինեալ էին, եւ լեռնային զաւրքն Ապու Մուսէի զհետ մտեալ փախըստէիցին ի լեռնէ անտի եւ գարճան առնել զիակապուտ եւ չոզան ի բանակեալ իւրեանց մեծաւ յաղթութեամբ, ուրախացեալ անտրում ինզութեամբ պահէին զավահպանութիւն զիշերոյն եւ աշխարհակապոյտ ամբոխին բնակաց իւրոյ տէրութեանն: Եւ զկնի այսորիկ, որ է երկրորդ հարուածք այլազգեացն: Դարձեալ հրաման ետ ելանել ի պատերազմ եւ հետամուռ հասեալ առ նոսս. եւ ահա իբրեւ արք հազար յընտրելոցն Ազուանից պատահեալ նոցա հարին զնոսս եւ ածին փախստեայ ի բանակն, եւ ինքեանք զարճան ողջանդամ. եւ ոչ մի ոք վիրառորեցաւ. եւ հասեալ առ զաւրափարն իւրեանց մեծաւ աւարաւ: Իսկ թուխայ զաւրափարն կայր ի կործանմանն ի տարակուսանս ըմբռունեալ փղձկէր ի միտս իւր ցնորակոծ լինելով. հնարէր ելս իւրացն գտանել ի վրանայարկն փակեալ, եւ ոչ առնոյր դուր եւ զադար, եւ հաստաւ քուն յաչաց նորա, եւ ոչ ոք մտանէր եւ ելանէր առ նա զաւուրս տասն...: Եւ նոյնժամայն եհան հրաման յարքունուստ մի տաղտկալ, մի վհատել եւ մի ի բաց կալ ի պատերազմէլ ընդ նմա մինչեւ եկեսցէ կամայա կամաւր ի հնազանդութիւն արքայի: Յայն-

ժամ հրաման ետուն ամենայն զաւրացն ելանել ի պատերազմ. եւ ահա աղադակք եւ փողք եւ քնարք եւ ջնարք եւ վառեալ զինու եւ սրոյ ամենայն պատրաստութեամբ անհուն զաւրացն, մինչ գրեթէ ի հիմանց զլեառն տապալէլ: Եւ եհան զզաւրսն մինչեւ ի զլուխ լերինն, եւ ընդ նոսա նշանս բազումս իրեւ հազար արանց ընտրելոց քաջ երիվարաւք, եւ գրեթէ ոչ ուրեք երեւեցաւ այնպիսի ահաւոր տեսիլ զաւրու եւ սպառազէն կազմութեան ամենայն թագաւորաց որ կացեալ էին ընդ ծագս տիեզերաց, զորյ սաստիկ եւ ահազին որոտումն եւ ճայթումն եւ փայլիւն զինուցն, եւ որ ինչ յայնժամ զարդարեալ եւ զինեալ պատրաստեցան զաւրքն Տաճկաց: Եւ ելանէին գունդք գունդք շտապով եւ ճեպով մի զմիոյ զկնի, եւ ամենայն ոք որ տեսանէր՝ ընդ մեծաւ երկիւղիւն ներքադրեալ լինէր: Եւ նստէր անդ ի բացեայ տէր Մուշեղ որդի սպարապետին, ի վերայ բլրի միոյ, եւ կայր հիացեալ ահեղ եւ մեծ զարմացմամբ. եւ ամբարձեալ զմիտս իւր յահեղ եւ մեծ գալուստն Քրիստոսի, եւ որ յայնժամ լինին ահեղ որոտմունք եւ թնդիւնք եւ հրաձգութիւնք եւ արհաւիրք մեծամեծք յերկնից եւ յերկրէ, եւ թէ զիա՞րդ գունդք գունդք հրեշտակաց մի զմիոյ զկնի ելեւելս առնեն, եւ զիա՞րդ փայլեալ նշան տէրունական ահաւոր ճառագայթիւք, եւ որ ինչ այդմ հետեւին ի հանդերձեալ գալստեան Քրիստոսի ի վերջնումն առուրն:

«Յայնժամ մերկացեալ եւ ի բաց եղեալ զաշխարհական պատրանաց զբազումն, եւ էսանց գնաց ի վեր քան զերեւելիսս. եւ զի էր վարժեալ ուսմամբ աստուածաշունչ գրոց, եւ ընդել եւ ծանալիք էր ճարտասանական հրահանգիցն, եղ առ յայն ժամու իմացական տեսութիւնն զերգու՝ որոյ սկիզբն է Սնգրադիլի ական սրտի նայեցողական անձն իմ, ի միւսանգամ գալուստն՝ չինդ տուն, ի յութերորդ վանգէ: Եւ եղեւ իրեւ գումարեցան ի մի վայր ամենայն բազմութիւն զաւրացն՝ աւելի քան զերկու հարիւր հազարաց, եւ կազմեցին ուազմ եւ կարգեցին ճակատ, եւ ետուն ձայն այր առն ախոյեան ելանել, եւ ահա Ապառումուսէ, որ ճանաչէր երիցու որդի, հանդէպ նոցա ել ի պատերազմ, եւ հանգիսացաւ ընդդէմ նոցա: Եւ եղեւ իրեւ զըլուր մի մեծ երկաթի կամ զվէմ անդամանդեայ, եւ խուռն բոլորեալ գունդն՝ կային մածեալ իրեւ զմի այր, եւ զաւրքն Տաճկաց պնդեցան եւ փակեցին չուրջանակի ի ներք զգունդն Աղուանից, եւ զիմեցին յանդուգն ի վերայ նոցա, եւ նոքա կային անշարժ, եւ ոչ ել այր քան զընկեր յառաջ, եւ մինչ նոքա կարծացին թէ ի ձեռն նոցա մատնեցան, եւ նոքա կային յաղաւթս եւ զմստուած կարդային աւգնել նոցա. եւ զիմեցին ի մէջ նոցա ի չորս առաջս, ըստ նմանութեան տեսանանման խաչին, եւ բախեցին զճակատն եւ պատառեցին զոազմն եւ դարձուցին ընդ զառիվայրն, եւ իջուցին ի լեռնէ անտի, եւ ի հարուածս միծամեծս հարին՝ որպէս յարդ ի հողմոյ վարեալ, կամ ծուփ

վատնեալ ի մրրկէ, այնպէս կորեան գնացին յերեսաց զաւրացն Աղուանից, եւ գարձան կուտեցին աւար որոց ոչ գոյր թիւ:

«Բայց զի՞ մի մի իւրաքանչիւր հանդէս նոցա պատերազմաց գրեցից յականէ յանուանէ, ասացից կարծառաւու եւ համառաւուցից գրանս: Յերկարեցաւ գործ նոցա պատերազմաց իրրեւ մաւու ի լուու ամի՞ միոյ, եւ ո՞չ ի միում ճակատու զարձոյց Ապումուսէ զերեսս իւր յերեսաց Բուխայի, եւ որպէս պատմի, եղեւ թիւ պատերազմաց նոցա իը (= 28) անդամ, եւ հարան զաւրքն արքունի յայնքան հանդէս եւ ի կոփիւ: Յայնժամ իրրեւ զիտացին երկոքին կողմանքն եթէ ոչ գոյ հնար գտանել զելս իրացն եւ տալ խաղաղութիւն, ապա հաճեցան եւ հաւանեցան գրել առ թագաւորն, զի ասաց զաւրավարն Աղուանից՝ մի՞ կարծիցէ ոք զիս ապստամբ գոլ ի թագաւորէն, եւ վասն այնորիկ հարկանել զգաւոսդ Ասորեստանի: այլ կուտեաց եղ ի վերայ Բուխայի զապստամբութեան վնասն, եւ զհարուածու զաւրացն գոր գրեաց իսկ եւ ծանուց արքայի: իսկ եթէ եկեսցէ առ իս զիր յարքունուստ կնքեալ մատանեաւ արքայի, եւ իցէ գրեալ ի նմա հրաման զալ ինձ առ քեզ, կամ երթալ յարքունիսն, ոչ ելից արտաքոյ հրամանացն նորա, բայց եթէ այդ այդպէս ոչ եղիցի որպէս ասացի, աւելի եւս տեսցես քան զոր տեսեր սուր եւ պատերազմ:

«Ապա երկոքին նորա դեսպանս առ թագաւորն առաքեցին ի հաւատարիմ արանց... եւ ընկալեալ զիր թողութեան յամիրապետէն, «իրրեւ ընթերցաւ զաւրավարն Աղուանից զիտողթ թագաւորին, փութացաւ էջ ի լեռնէ անտի, եւ եկն եկաց առաջի Բուխայի, եւ մինչչեւ հասեալ առ զաւրավարն, եհան ընդ առաջ նորա գունդս գունդս վառեալ զինուու, եւ ընտրեալ երիվարաւք, եւ ետ տանել ընդ առաջ նորա նժոյզս մեծազարդս եւ երեւելիս, եւ երգեցիկս եւ գովասացս եւ բազում գործիս երաժշտականս առաջի եւ զինի, մինչ եմուտ ի բանակ նոցա: եւ ոչինչ ամենենեւին զչարացաւ ընդ նմա Բուխայ, եւ ոչ յիշեաց զգործուն զոր գործեաց, եւ ոչ տրամեցոյց զերեսս իւր, այլ ընկալաւ զնս սիրով խաղաղութեան, եւ մեծաշուր պատուով եւ պարզեւաւք, ըստ հրամանի թագաւորին: իսկ յետ անցանելոյ աւուրց ինչ ետ տանել զնա առ թագաւորն, եւ ընդ նմա գունդս զինուորաց վառելոց եւ ընտիր այրուծիոց: եւ երթայր աներկիւդ համարձակութեամբ, քաջակերեալ ի միտս եւ ի խորհուրդս իւր ըստ պնդութեան արութեան իւրոյ՝ քաջ նահատակն Ապումուսէ»<sup>142</sup>:

57. Ի սմին ժամանակի միւս եւս հանդէս կրկին արիութեան գործեցաւ յերկրի աստ. «Եւ եղեւ զի անցանէր ընդ այն Մուկաթի ոմն ի Վանանդ կոչեցեալ ագատութենէ..., զսա ըմբռնեալ զաւրաց Տաճկաց՝ արութեան իւրոյ՝ քաջ նահատակն Ապումուսէ»<sup>142</sup>:

142. ԹՌՎՄԱ. ԱՐՄԲՈՒԽՆԻ, չջ 199-208:

ածին առ զաւրավարն, եւ բազում վնասս ի գործս արքունի կուտեցին ի վերայ նորա, ստութեամբ աւելի քան թէ ճշմարտութեամբ պարտաւորեցին զնա: Եւ մինչ կարի եւ աշագին սաստիկս կուտացաւ ի վերայ նորա ամբոխն, եւ ամբաստանքն միաբարբառ զաղաղակ բարձեալ առաջի բռնաւորին զաւծիս պատառեալ ասէին՝ մահապարտ է, չէ պարտ դժմ կեալ, եւ ոչ առնուլ տեղի պատախանոյ: Եւ յայնչափ սաստիկ եւ անհուն ամբոխն սուր վկայութեանն զբոլոր բարկութիւն բռնաւորին զարթուցին ի վերայ առնն, որպիսի ոչ ի միոյ ուրուր վերայ այնքան ժամանակս եհեղ զբարկութիւն իւր զաւրավարն Բուխհայ, եւ հրամայեաց ածել զնա յատեան՝ ուր կային միաբան ժողով զաւրագրիսացն»:

Եւ յետ հրապուրանացն եւ սպառնալեաց, յարհամարհել սրբոյն եւ ասել թէ «իշխան կենաց եւ մահու Աստուած յախտենական Յիսուս Քրիստոս, իսկ սպառնալիք քո եւ չարչարանք զոր ասես ի վերայ իմ հասուցանել, որպէս խաղ մանկառոյ կամ զառանցելոյ թուի յաչս իմ, եւ բանք քո նոյնպէս՝ որպէս առն անմտի եւ խելագար եւ ցնորեալ ծերոյ: Յայնժմ բարկացեալ բռնաւորն հրամայեաց նախ զիեզուն հատանել զարբոյն, զի մի՞ յամախիցէ առ հասարակ զթագաւորն եւ զաւրէնսկիրն ինքեամբ հանդերձ անարգել: Ապա հրամայեաց զերկոսին զձեռն եւ զերկոսին զոտսն հատանել, ապա եստ հրաման եւ փորեցին զաչս երանելոյն, ապա անդամ անդամ յաւշեցին զնա, որ մատոյց զինքն պատարագ կենդանի որգույն Աստուծոյ, եւ կայր զեռ եւս մէծաւ ուժով, եւ գոհութեամբ ընդունէր զեկեալ ի վերայ նորա չարչարանս վասն սիրոյն Քրիստոսի: Մինչեռ կայր եւս կենդանի՝ ետ կանդնել փայտ մի մէծ եւ բարձր յոյժ, եւ զնէր զնա ի ծայր փայտին, ունել ի բարձրաւանդակ տեղուոչ, եւ իջուցեալ ի փայտէն՝ հատին սուսերաւ զզլուի նորա, եւ զարձեալ եղին ի վերայ ի տեղուոչ վկայութեան նորա՝ ի Գոռոզու, մերձ ի լեառն Քչիթ, ուր էր բանակ այլազգեացն, եւ այսպէս կատարեցաւ սուրբն ամենայաղթ նահատակն Քրիստոսի Մուկաթի փատաւորապէս»<sup>143</sup>:

58. Յետ այսորիկ ոչ յիշի երկիրս Գորոզու ցելս Ժ դարու, յորում Փատուն տիրեաց նմին, եւ ապա ոչ եւս: Բայց յիշի ի Վարդանայ Խաչն Գորոզոյ ի ծառաքար Այրարատայ, կանաւ խորտակեալ ի բըռնաւորէ ումեմբէ յամին 1182<sup>144</sup>:

Բերդն Գորոզուայ թուի յանմատոյց ուրեմն վայրի լերանցս լինել, թէ ոչ եւ ինքն Խշարերդն իցէ, ուրանօր թուի եւ Քարիշայ վանիք

143. Մուկաթի նահատակութեան վկայութիւնները՝ Ալիշան առած ըլլալու է ձեռազիր Յայսմաւուրներէ:

144. Հմմատ. ՎԱՐԴԱԿԱՆ ՎՐԴ., Պատմութիւն, էջ 132:

յանուն լերինն, որոյ արձանագիր ի հաւաքածոյն արձանաց Աղուանից՝ յետ Ծարայն կարգեալ՝ ցուցանէ եւ մերձ նմին լինել: Եւ է Ծարդ ի հարաւոյ Խոչքարայ, զանուանս որ յարձանին՝ ընտրեալ յերկուց օրինակաց՝ թողումք քննել այլուր, զի աղաւաղեալ է պահն: Զալալեանն՝ Թիվնայ վանս կոչէ զնա: «Յանուն Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս եւ Վարդան եպիսկոպոսքս հիմնարկեցաք զեկեցիքս ի ՈՂ (1241) թուիս շատ աշխատութեամբ, աւագ խորանն խփեցաւ եւ եղայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ, ես Տէր Վարդան կատարեցի բազում աշխատութեամբ եւ հալալ արգեամբք իմովք ի ՈՂի թուիս, ի զառն եւ ի նեղ ժամանակիս, որ ազգն Նետողաց զրազում գաւառս աւերեցին եւ մնաց այլասեռից աթոռ եւ վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով եւ սուրբ նշանաւն եւ գաւազանաւն սրբով, վիճակաւ եւ սահմանով ի յԱղուանայ գետոյ մինչ ի յԵրասին, մինչ ի աւազն Գարուհատի, Վակունիս, Վաղաղնագետոյ, ի Քարատնիս եւ Խողանագետովն, զԶարիստն իւր գետովն, Հաքարի Հաքարագետովն, Քրտակես իւր գետովն իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն: Եւ Հայրենիքն եկեղեցւոյս տուինք փարախն եւ զոտանոցն եւ Եկեղեցածոր իւր սահմանովն, մէկ լուծ ու հող ի Տաճիս, մէկ լուծ ի դող ի Գագս, մէկ ի Մոխրենիս, Խաչինամարգ, Խոտոտեղ: Ով որ այս սահմանէս յետ ունէ կաթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ՝ երից սուրբ ժողովոցն նզոված եղիցի յԱստուծոյ եւ յամենայն սրբոց անիծեալ, մասն եւ բաժին ընդ Ցուդայի առցէ»<sup>145</sup>:

(Շար. 6)

Հ. ՊԵԿՈՒՆԻ ԱԼԻՇԱՆ

145. Հմամատ. ԶԱԼԱԼԵԱՆ Ս., Անդ, էջ 209-210: